



Երևան, 12 Յուլիս, 2021

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասդութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 119

ՎԱՏԱՀԱՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒՆՈՅ ՕՐԵՆՔԻՆ

Ինծի հանդէպ ցուցաբերէ Զու սէրդ, Տէր,
եւ ցոյց փուր Զու փրկութիւնդ, ինչպէս ինքդ խոսդացար.
որպէսպի ես պատասխան դամ անոնց՝ որ զիս կը նախադրեն.
որովհետեւ ես Զու խօսքիդ վսդահեցալ:
Թոյլ մի դար որ ճշմարդութիւնը խօսելէ դադրիմ,
որովհետեւ Զու արդար դադասդաններուդ վրայ իմ յոյսս դրի:
Դիպի գործադրեմ Օրէնքդ միշտ,
անդադար եւ մինչեւ վերջ:
Ազադութեամբ պիդի ընթանամ,
որովհետեւ հրահանգներուդ կը հնազանդիմ:
Թագաւորներու ներկայութեան իսկ
պատուիրաններուդ մասին պիդի խօսիմ, առանց քաշուելու:
Հաճոյք կ'առնեմ պատուէներէդ,
որոնք այնքան կը սիրեմ:
Փառք կու դամ պատուէրներուդ համար, որ կը սիրեմ,
եւ միշտ կը խորհիմ Զու կանոններուդ մասին:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւնն, տուր աշխարհիս խաղաղութիւնն:

Եւ Հիւանդաց բժշկութիւնն, ննջեցելոց արքայութիւնն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի դրուէ եւ ի զիշերի,
ի նսդիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ
ՀԱՅ
ԱՌԱՋՎԱՅ 12 ԳԼՈՒԽ

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԹԱՄԱՏՈՒԹԻՒՆ 12:9-28

Տեղին է Սաղմոսերգուին բառերը, երբ կ'ըսէ. «Ես քու խօսքիդ վսպահեցայ»: Խօսք մը, որ պարզ սովորական մարդկային խօսք չէ, այլ լոյս է, ճրագ է, սուր է, կեանք պարզեւող, իմաստութիւն փուռող, դէպի յախիքենական կեանք առաջնորդող: Այդ խօսքը ամբողջ Ասպուածաշունչ Մաքեանի մասին է, ըլլայ՝ Սաղմոսները, մարգարեական գիրքերը, Նոր Կորակարանի գիրքերը, եւ կամ այս պարագային Առակաց գիրքը, որ կ'ուտումնասիրենք:

Կրկնութեան գնով ըսենք, որ այս առակները, կամ իմաստուն խօսքերը առակի ճամբով ներկայացուած խորքին մէջ ուրիշ բան չեն եթէ ոչ ուղեցոյց կեանքը ճիշդ ձեւով ապրելու: Կը նմանի այն գործիքին, որ հազի կը գնենք անմիջապէս կ'ուզենք օգտագործել առանց իսկ կարդալու այն ուղեցոյց գրքոյկը որ կը դրամադրուի: Չենք կարդար, ինչո՞ւ, որովհեքեւ, ժամանակ չունինք կարդալու. չենք կարդար, ինչու, որովհեքեւ գիրքենք ինչպէս օգտագործել: Մինչեւ հասնի պահը երբ այս անգամ խանգարուի այդ գործիքը եւ չենք գիրքեր ինչ ընենք: Նոյնպէս ալ այս կեանքը, ու այս կեանքը ապրելու համար դրուած ուղեցոյց գրքոյկը՝ Ասպուածաշունչը, որ չենք կարդար, չենք ուզեր կարդալ, նոյն պարբառապանութեամբ, մինչեւ հասնի պարուհասը, եւ այս անգամ չենք գիրքեր ուր երթանք, որու երթանք եւ ինչ ընենք: Մոռնալով որ ահա Ասպուած սկիզբէն յադ ուղեցոյցը փուաւ որպէսզի մարդը ապրի ոչ միայն սովորական կեանքը, այլ ապրի այնպէս մը որ այդ ապրուած կեանքը իմաստ ու արժէք ունենայ, այլապէս եթէ պարզապէս ապրելու սիրոյն է որ կապրինք ու պէտք է ապրինք, այն ապենք Սաղմոսերգուն կ'ըսէ մարդուս կեանքը կը նմանի ծաղիկի, որ այսօր կայ, իսկ վաղը կը թարամի:

Շարունակելով իմաստուն խօսքերը, կ'ըսէ. «Հացին համար ծառայող մարդը աւելի աղէկ է, քան այն մարդը որ ինքինք մեծ կը ցուցնէ, բայց խորքին մէջ հացի կարօպ է» 9 հմր: Այս համարը կը սորվեցնէ կեանքի մէջ բաւարար ըլլալու, ունեցածով գոհ ըլլալու, իսկ եթէ բաւարարուիլ չենք գիրքեր միշտ ալ կարօպի վիճակ կրնանք ունենալ:

10 հմրը կը ներկայացնէ յթէ ինչպէս արդար մարդը նոյնիսկ անասուններուն հոգ կը դրանի, որովհեքեւ գիրք որ անոնք ալ Ասպուածոյ սպեհագործութիւնն են, ու մանաւանդ՝ գիրպէսից է յթէ ինք բնարես է կարգուած այդ բոլորին, մինչ ամբարիշքը անողորմ է:

11 հմրը աշխապասիրութեան մասին է, երկիրը մշակելու, այո, օրին Ասպուածոյ դապասպանն էր մարդուն անհնազանդութեան պարբառով երկիրը փուշ եւ դապասկ դրալու, մարդը իր ճակի քրինքվ հացը վասպակելու, բայց անոր մէջ կամ դրական բաժին մը, լաւ երեսը պարպախանագործութեան հասկացողութիւնը: Հեռու մնալու ծուլութենէ:

13-14 հմրները անգամ մը եւս կը ներկայացնեն երբ եւ ինչպէս օգտագործել լեզուն, բերանը եւ լսու այնմ ունալու հետեւանքը:

15 հմրը անգամ մը եւս կը յիշեցնէ յթէ իմաստուն է այն մարդը որ խրապ մփիկ կ'ընէ, այլապէս ան որ խրապը կը մերժէ յիմար է, առաւել եւս այնպէս մը կը կարծէ որ իր ճամբաները շիփակ են:

16 հմր Իմաստուն է այն մարդը որ անարգանքը կը ծածկէ, իսկ յիմար մարդը նոյն օրը կը յայգնէ իր բարկութիւնը: Ճշմարգութիւն խօսողը արդարութիւնը կը յայգնէ, մինչ սուր վկայութիւն փուռող՝ նենգութիւն: Անմիտ խօսքերը սուրի նման կը խոցոքեն, մինչ իմաստուն խօսքերը բժշկութիւն են հոգիի: Դարձեալ լեզուի գործածութեան մասին, որ նոյն լեզուն է որ կրնայ կամ ցաւցնել, վիրաւորել, եւ կամ բուժել, ինչպէս պիտի ըսէ Յակոբոս Առաքեալ:

19 հմր կը ներկայացնէ որ ճշմարգախու լեզուն հասպատուն է ու մնայուն, մինչ սպախու լեզուն վայրկեանական, այսինքն՝ կարճ ժամանակի մը համար է միայն:

յաջորդող համարները դարբեր արդարայպութեամբ, սակայն նոյն միփքը փոխանցող համարներ են, որոնք ուրիշ բան չեն եթէ ոչ խրապներ որ մեզ կառաջնորդեն դէպի Արդարութեան ճանապարի ուր կեանք կայ եւ ոչ թէ մահ: Ընդհակառակը ոչ արդարութեան ճամբուն մէջ ըլլալու պարագային դէպի մահ է որ կ'առաջնորդէ մեզ: Ինչպէս նախապէս ալ ներկայացուեցաւ որ դէպի կեանք կամ դէպի մահ ըսելով կը հասկնանք յախիքենականը, ոչ այս երկրաւորը, այլ երկրաւորէն յեփոյ: Ուսպի, ահա կը դեսնենք յթէ ինչպէս Ասպուած սկիզբէն ցոյց փուած է ու դապասկ կը շարունակէ ցոյց դրա այն ճամբան որ դէպի կեանք կ'առաջնորդէ, որովհեքեւ Ինք չուզեր մեր մահը կամ մեր կորուսպը, այլ՝ կ'ուզէ մեր դարձն ու փրկութիւնը: